


5653



ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԸ

ԳՐԵՑ Տ. ՏՕՆԻԿԵԱՆ



ՏԵՍԱՇՆԵՐԻՆ ~

ԼԱԱՇՆԵՐԻՆ ~

ՄՏԱՇԱՇՆԵՐԻՆ ~

կողման



ՏՊՈՒԹԱՆ

ՅԱՅԼԻ - ՊԱԴԱՍԱՎՐ

Գահիրէ 1929

9(47-925) ✓

S-84

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԸ

425


ԳՐԵՑ Տ. ՏՕՆԻԿԵԱՆ



ՏԵՍԱՇՆԵՐԷՆ ~

ԼՍԱՇՆԵՐԷՆ ~

ՄՏԱՇԱՇՆԵՐԷՆ ~



ՏՊԱՐԱՆ

ՑԱԲԷԹ - ՊԱԴԱՍԱՐ

Գահիրէ 1929

27305-423

Աստւած վկայ մենք կը յադրէինք
Եթէ անձնուրաց մարդ մը ունենայինք:

ԳԱՄԱՐ ԳԱԹԻՊԱ

Վախցայ այս գրպայքիս ճակատը փակցնելու
«Յիշաստակներս» վերնատառը : Գիտեմ թէ ասիկա
եթէ ոչ համաշխարհային համբաւ ունեցող պետա-
կան մարդու մը՝ զէթ իր ազգին ճակատագրին
վրայ կարեւոր րու մը խալացող մեծ անձնաւո-
րութիւններու վերապահուած է, բայց ասիկա
պահածու մը չէ որ ամէն մարդ, կեանքի պայքա-
րին մէջ, իր ստացած փորձաւութիւններէն չար-
տայացաւի և տեսածները, լսածները և մասածն-
երը գրի չառնէ . հոգ չէ թէ անտնք չատ քիչերու
կողմէ կամ երբէք չդնահասաւին :

Ես կը կարծիմ թէ մարդ որչափ ալ թերուս
մնացած ըլլայ, պէտք է բմբանած ըլլայ սա երեք
էլլաւոր պայմանները կեսաքին, առաջին՝ պէտք
է տապացոյց տայ թէ ինքը մարդկային ցեղին կը
պատկանի, որուն հանդէպ որոշ պարտականու-
թիւններ ունի. երկրարդ՝ պէտք է բմբանած ըլ-



6338-57

8

2004

լոյց իր պարասաւորութիւնները համդէալ իր ազգին և անտր օգտակար ըլլուրու անհրաժեշտութիւնը . Երբորդ՝ իբրեւ օրինակելի մարդ պէտք է իր ընտանիքին և անձին բարօրութեանը համար ջանք չխնացել . այս սկզբունքները ըմբռնող մարդեր , հոգ չէ թէ պէտք եղած պաշտարը ունեցած չըլլան , պէտք է արաւոյացաւին երբեմն իրենց կեսնքի փորձաւութենէն , ընկերույին և ազգային խնդիրներու չուրջ , իրենց ըմբռնոնդ ձեւով , եթէ ազգը օգուտ մը չքաղէ տառնցմէ , վեսա մ՞ալ չտեսներ :

Հետեւելով այս սկզբունքին , ես ալ իմ կարգիս , գաղափարը յլացայ գրի անմելու ինչ որ աեւաց , լսեցի և մասածեցի 35 ասարաւան շուկայիկ կեսնքիս մէջ , մանսաւոնդ երբոր մտածեցի թէ աստրիքս 50ը անցաւ և աւշեւս կտրմլիք մնձ ձամբայ մը չննաց : Զարմանալի խնդիր մ՞ալ ասիկայ , մարդ երբոր 50ը կը թեւակոխի անմիջապէս կ'զգայ և կը տեսմաց այն տշխարհը որուն ճամբռուն վրայ կը գանուեի , մինչդեռ ասաիկայ այնչափ հետու կը տեսնաւէր մէկ տարի տուած 49 աստրիկանին . ինչու մէկ տարի տուած այնչափ երկար երեւցող ձամբան յանկարծ կը կարճընայ մէկ տարի վերջ , ասիկա հոգեբանական բաւական ծանր քորմ մըն է որ կը կարօափի լուրջ խորհրդածութեան և սրաւն բացաարութիւնը սակայն քի-
սօնացնարը կրնան տուլ . ուրեմն ժամանակն է .

կը կարծեմ , ապերասան կեսնքի մը պիլանը պաստակելու :

Այսպէս թէ այնպէս , խնդիրը այն է որ ինձ վիճակած է կարել անցնելու բաւական փշոտ ձամ-
բռոյ մը 1890 էն ի վեր որ ծննդալայրէս (Եվլէրէկ) եղմիր փոխադրուած էի կեսնքի ասպարէզը նետ-
ուելու համար :

Առաջին քանի մը տարիները իբրեւ պաշտա-
նեայ աշխատաւթենէս ետքը հաստատած եմ իմ անձ-
նական գործերս որոնք շատ ելեւէջներէ վերջը
իբրեւ վաճառական բաւական աչքառու դիրքի
մը առընթեր կոչուած եմ Սպանիական Հիւպասո-
սարանի նոսի երկրորդ և քանի մը տարիի վերջն
ալ աւաջին թարգմանի պաշտօնին , պատուական
պաշտօն մը որ վարած եմ 1903 էն մինչեւ 1922
որու վերջ արուած է իզմիրի ահաւոր աղէտին
հետեւող կօղմնի նոյնչափ աղէտալի դաշնագրով :

Հոս կարձ կը կապեմ անձնական կենսագրու-
թիւնս , գիտնալով որ ասիկա հանրութիւնը չը
շահագրգուեր և իրականութեան մէջ իմ նպաստ-
կէս ալ հեռու է իմ գործերուս և ներքին կեանքիս
պատուականը ընել , ուստի ինչպէս որ վերը ըսի
շատ փոթորկալից և փշոտ ձամբռու վրայ ուր իմ
երեսուն և հինգ գարուններս խամբած են , սեսոյ
քաղաքական մարզին մէջ շատ բաներ որուն գըժ-
բաղդաբար սրացաւ հետեւող մը եղած էի :

Հոս պլատմականը ընկել այն սեւ օրերուն որո՞նց մէջին անցաւ Հայութիւնը 1890 էն մինչեւ 1922 Անուանար պիտի ըլլար՝ կրկին դանակլ մը խօթել հայու սրախն՝ որմէ դեռ տրիմ կը հոսի և արդէն օգտակարութիւն մ'ալ չունի բայց արդեօք իրաւ և արդարացի է ըսել թէ՝ Հայութիւնը յանցանք մը չունի և որ և իցէ սխալ մը չգործեց և իր Դաստիան ձախողումը պարզապէս Եւրոպիոյ խառալը նազանցութեանց և խարէութեանց հետեւանք է ահա հոս է բուն խնդիրը, որուն վրայ ես ծանրանալ կ'ուզիմ, և որու մասին իմ աեսակէաներս կը տարբերին ուրիշ շատերէ:

Բացարձակ իրաղութիւն մ'է թէ Եւրոպան մեզ խարեց և իր խոստումներէն ոչ մէկը չգործադրելէ զատ ամենաքրիթիք վայրկեանի մը մէջ մեզ լքեց և սրածառ գարծու Հայութեան մը նացորդին չորս հովերուն անգամանական թափառումին. բայց Եւրոպիոյ այս ընթացքը միթէ առաջին անգամն էր, Եւրոպան մեզ խարած չէր Պէրլինի Վեհաժողովին մէջ, հոն 61րդ պեղալի յօդուած մը թիմելով և որուն գործադրութեանը համար 40 տարի շարունակ բառ մը խակ չարասանանելով և որ վերջապէս յանգամ էր համիտուկան կոտորածներուն և կրկին այդ գէպքերու հետեւանքով Եւրոպան չէր որ իրը թէ բարենորդուածները պարտադրելու համար դեսպանաժողով մը կը

գումարէր և որ կը վերջանար փրկարար բարենորդումները Համբասի բարեացակամութեան յանձնելու խողքութիւնով. հետեւաբար 50 տարուան չվջանի մը մէջ քոմիցս մեզ խորելէ ետքը երբոր տեսանք նաև թէ ինչ սինիք կեցաւածք մը ունեցանի ի տես ահաւոր ջարդերուն, հարկ կա՞ր այնշափ վաստոնօթէն և աղգովին անոր գիրկը նետուելու և անոր արամադրելու մեր ամբողջ ուժերը՝ երբոր ընդհանուր պատերազմը ծագեցաւ:

Սորկայ թերեւս ինդիր մըն է որ կը կարօսի լուրջ ուսումնասիրութեանց, սխալ կամ ուղիղ ըլլութ արտասանելէ առաջ, առարկողներ կան թէ առիկոյ այն թուականին հայրկեցուցիչ պահանջումներէն մէկն էր և որովհետեւ աղգովին խոր հաւատք մը ծնած էր թէ պատերազմը Համաձայնական Պետութիւններու յաջողութիւնով միայն կրնար վերջանալ մեր աղգովին քաղաքականութիւնն ալ դէպի այն պետութիւնները հակեցնելը ձիշտ պիտի ըլլար որով մեր երազներուն իրականացուամը ասոնց միջոցաւ միայն պիտի կրնար ապահովաւիլ, մանաւանդ երբոր Համաձայնական Պետութիւններն ալ իրենց կարգին շատ շատցուցիչ խոսուումներ կ'ընէին մեղի այն միջոցին որ չսփազանց պէտք ունէին մրջիւններու խակ աջակցութեան, ևս կը կարծմ թէ ինչ որ ալ եղած ըլլոր այն մեծ պատասխաները որ մեզ աղգովին կապեց սոյն պե-

առւթիւններուն և որոնք առաջ գոցին մեզ մինչեւ
իրենց Պղափկ Դաշնակիցը յորջորջելու առաջին
օրէն իւկ , մենք պարտէինք ոչքի առջեւ ունենա-
լու սոյն պետութեանց առ վերջին կէս դարաւ ժա-
մանակամիջոցի մը մէջ ցոյց առւած վերաբերմուն-
քը մեր դաստին շուրջ , հետեւաբար պէտք չինք
այնչափ ալ խանդավառութիւն և պարտէինք սկեպ-
տիկօրէն ընդունէինք այն փայլուն խասառումները
որոնցմով մեզ հրապուրել կ'ուզէին , ասկէ զա-
նաչու չմտածէինք թէ Թուրքերու ճանկին մէջ եր-
կուք ու կէս միլիոնի զանգուած մը ունէինք որոնց
կեանքը մեծ վասնդի ենթարկած պիտի ըլլայինք
ինչպէս որ ալ եղաւ . միթէ մեծ հանճարի մը պէտք
կար կարենալ խորհելու թէ Թուրքերը պատրուակ
պիտի բռնէին տափկայ և պատեհ առիթ պիտի նը-
կատէին իրենց ծրագիրները գործադրութեան դնե-
լու համար , կարծողներ կան որ եթէ նոյն ինքն
մենք Թուրքերու շաւենիսմը հրահրող ընթաց-
քի մը մէջ չի գտնուէնք և stricte չեզոքութիւն
մը պանէինք , կրկին Թուրքերը պիտի ընէին ինչ
որ ըրին , ըստ Թրքական մատայնութեան պէտք էր
առ անիծեալ հայկական հարցը արմատէն մաքրել ,
որուն գործադրութեան համար պատեհ առիթ մըն
էր իրենց գհատումը Համաձայնական Պետութիւն-
ներու հետ որոնցմէ ստիկայն քիչ շատ ակնածանք
ունէին պատերազմէն առաջ :

Լու ճանչնալով թրքական մատայնութիւնը և
այն խրամատը որ արդէն բացուած էր երկու աղ-
գերու մէջ Համբաւական և Խթթիհասական ջարդե-
րով՝ կարելի չէր յուսալ որ Թուրքերը մեր չէզո-
քութիւնը անկեղծ սպիտ ընդունէին հետեւաբար
թերեւս ճիշտ է այն կարծիքը թէ չարիքը ոնխու-
սափելին էր մեզ համար , բայց ես կրկին կը կար-
ծեմ թէ մեր հասպէտ հակումը գէպի Համաձայնա-
կան Պետութիւնները , և մեր երիասասրգաց առաջ-
ին օրէն վազել անոնց շարքերուն մէջ կամուռը
արձանագրութիւնը , և ասանց քով այն առենուան
թուրք վարիչներու մեր կուսակցութիւններէն Դաշ-
նակցութիւն արմատգրութիւնը շօշափել ուզելը
իդէպ պատերազմի , և անոր առւած ձախող պատ-
ասխանը — որով բացայաօրէն մեր գէպի Հա-
մաձայնական Պետութիւնց հակումը բացարաւուծ
է — բաւական գօրտուր պատճառներ նկատուած
են չարիքը փութացնելու համար : Թերեւս քիչ մը
շրջանացեաց և պատեհապաչու քաղաքականութիւն
մը մեր կողմէն եթէ չայջազեր ամբողջ չարիքը
խափանել՝ գէթ մասամբ մեզմացուցած կ'ըլլոր :

Ոյսուհանդերձ ինչ որ ալ ըլլան Թուրքերու
մատի փոթթոց ըրած պատճառատամաւթիւնները և
անոնց վրայ ուելցուցած առ լկափ ամբաստանու-
թիւնը թէ Հայերը իրենց կանոնէն պիտի զորնէին
և այն , առասկոյս չկայ թէ Թուրքերը աշխարհիս

առնենամամեծ ոճրագործները պիտի մնան : Պատմութիւնը այս մասին իր վճիւք առւած է և կարելի չէ սրբել այն սեւ արաւար որ իրենց ճակատին փակցուած է և որուն պատիժը պիտի կրեն վազ թէ անագան . հետեւաբար չարմեր իսկ անդրսդամանալ , իրենց կանոնին դարձելու ամբասաւնութեան , ասիկայ այնպիսի վրան բաց առւած մըն է որուն թուրքելն ալ հուսացած չէին , բայց ձեզմէ ալ չյիշեր գայլին և գաւանուկին պատամութիւնը , երբոր առաջինը միաքը գրած ըլլայ կուլ առալ վերջինը ի՞նչի կը ծառայեն անոր չարիքէն խուսափելու ջանքերը , և ըլլած պաշտպանողականները . ուստի կը յորդուեմ իմ սիրելի հայրենակիցներս չը կորանցնել հուսատքը տպագոյին մասին , ինչ համեմատութիւններ ալ առած ըլլայ ահաւոր չարիքը և Հայութիւնը սա քանի մը ասանեակ աարիներու ընթացքին ինչ անոելի փուլերու մէջէն ալ անցած ըլլայ օր մը պիտի գայ գուրա ինքինքը վերապատճ և ուսացած , առ այդ պէտք է աչքի առջեւ ունենանք անցելոյն մէջ մեզ բազդակից եղող քանի մը ազգերու Պատմութիւնը չորս հինգ միլիոն հաշուազ Յոյնութիւնը նոյն ժամանակներու , հազիւ Յին 4 հարիւր հազար միացիւր էին երբոր վերջնականապէս իրենց անկախութեան գրօշոկը անկեցին իրենց ժայռերուն վրայ , ասիկայ և ասոր նման անցքեր պարագան է գրե-

թէ բոլոր մակեդոնական ազգերուն որոնք այսօր մեծցած , ուռածացած և ինչ որ աւելի քաջալերական է վերակազմուած լաւագոյն ազգերու պատկեր մը կը պարզին մեր աչքին առջեւ :

Այս խրախուսիչ և քաջալերական առղերէն ետքը եռ կ'ուզեմ մասնամիշ ընել քանի մը խոշոր թերութիւններ որոնք դժբաղզաբար մեր Հայերուս մտանայսառուկ ունակութիւններ եղոծ ըլլուլ կը կարծուին և որոնք ստկացն շաս աւելի մահացու ևն քան այն բոլոր դժբաղզութիւններ որոնք մեզ քասսի մը եղերքը հասցուցեր էին . նախանձուութիւնը , ետամոլութիւնը , լիքնահաւանութիւնը և կերքը , չարազէս ունակութիւններ որոնք կ'երեւոյ հայ արիւնին մէջ ներարկուած միութիւն մը կը կազմեն ազգային ամէն յառաջադիմութիւն կասեցնելու համար . մէկ խօսքով հայ ախան է ասիկա որմէ չը ձերբաղաստուած փրկութիւն չկայ ոչ Հայութեան համար և ոչ ալ Հայկական Դատին համար :

Պարթեւեան օր մը իզմիրի մէջ խօսուծ հոյս կապ ձառերէն միոյն մէջ կը պուտր « Հայը մեծութիւն չը քաշեր , և ամէն սրբութիւն կ'այրէ և ունակուի կ'ընէ իր եսը առաջ մղելու համար » որքան իրաւունք ունէր մեր անզուգական հաւատորը . միթէ այդպէս չեղան Ծնդհանուր Պատերազմին և անոր յոջորդող շաս յուստից օրերուն , հոգար

առարին անգամ մը չը պատահելիք առափթներ ներկայացան մեր սաքին, երէ մենք զիտնայինք ցոյց տալ պէտք եղած բաղադրական հասունութիւնը, եւ գործեինք մեկ ուղղութեամբ, մեկ իտեալով առանց մեր ուժերը ջլատելու ամեն մեկ հատուած իր ուղած ձեւով բալելով մեկզիկու հակասով եւ հետեւաբար զիրար շեզոքացնով զործունեութիւն մը ցոյց չիտայինք, մենք պիտի ունենայինք մեր ազգային տունը Թօութիւոյ հողերուն վրայ:

Անմաք որ հակառակեցան և խոչածեւեցին ազգային պատառեիրակութիւնն զանքերը Կիլիկիան ազգային առան մը շինելու մասին, մնաք վերին Հայոսատանը կ'ուզենք լսելով, ցոյց առարին իրենց հեռասեռութեան և կարողութեան չափը, մնասանդ երբոր բարգին մէկ խալովը Երմւանի Հանրապետութիւնը ծնեցաւ և այդ բարգին մէկ չար խալովն ալ այդ Հանրապետութեան զեկը իրենց ձեռքը անցու, ես կ'ամշնամ այլեւս հոս պատամականը ընելու իրիկուսանէ մինչեւ առառանձ ժամանակամիջոցի մը հաւասար իրենց մենաստիրութեան առեն ցոյց առանձ ապիկարութիւննին և անհեռատեսութիւնն գլուխ գործոցներ պիտի մէջ, առանց վկայ, իր վերջառութիւնը և անոր յաջորդող գէպերը:

Կիլիկիան Ազգային Տուն շինուելուն հակառակողները և ամէն մեքենայութիւն դարձնողներն էին

տառնք, գիտէ՞ք ինչու, Կիլիկիան եթէ Ազգ. Տուն մը շինուէր ասաիկա իրենց նոխանձեանութիւնով եղած պիտի չըլլար. հետեւաբար պէտք էր ամէն սրբութիւն այրել և ամէն բան զահել. պէտք էր որ կողմուելիք Հայոսատանը տնապատճառ իրենց զըլիաւրաւթեան առաջ թէլլար. հազ չէ թէ ան Թօութիւնուէր երկու տարի վերջ, ուրիմն դրաւոդ մը եւս Հայու նոխանձին անհեռատեսութեան և կրօսա գործերակերպին, որուն զոհուած ինդիրներուն մեծութիւնը ընթերցողին դատպութեան կը յանձնեմ:

Բացարձակ է որ մեր այդ կարդի յուի ունակութիւնները առան փլիչ գեր մը խոզացած են և կը խաղան մեր ազգային ճակասագրին վրաւ. օրինակի համար աչքերնաւոդ առջեւ բերեք մեր այսարուսն պարզած տեսաբանները գաղութիւններու մէջ, և գործուած ոճիրները ժաղովուրդի մը վրայ որ գեռ քարի մը կառը չկառ գլուխուը հանգչեցընելու համար և որոնք ստկայն խաղք ու խայտառեկ կ'ընեն մեզ աշխարհի և մասնաւորաբար մեզ հիւրնկալով ժաղավուրդներու առջեւ: Իրու է որ աշխարհիս վրայ չկայ ազգ մը որ չասասպի և չի առանձ այդ կարդի ունակութիւններու երեսն, բայց բազգաստութեան եզրը գտնալու համար, և ցոյց առաջ համար թէ մեր կրած վետաները անհամեմատ մեծ են ուրիշներէ այդ ճամբառն մէջ,

պէտք է որ խնդիրը քիչ մը ընդլայնենք և մանրակրկիտ ուսումնասիրութենէ մը անցնենք :

Մեր հսամոլութիւնը, ինքզինքնիս միշտ ուրիշներէ բարձր նկատելու հաւաքնառաւթիւնը, հետեւաբար մեր գաղափարներու ուրիշներէ գերագուս նկատելու յստի ունակութիւնները այնպիսի համեմատաւթիւններու հսամած են մեր մէջ թէ աղդովին և թէ անձնականապէս մեղ ետ կը ձգեն ամէն մարզի մէջ և պատճառ կը դառնան օտարներու մօտ մեր վարկը կստրելուն և մեղ չի սիրունաւն, իթօրի մըն է ինչպէս մեր մէջ շատեր կը կործն թէ օտարներուն մեղ չսիրելը գործի մէջ մեր ցոյց տուած անօրինակ ճարպիկութեան նուխանձէն կը ծնի. բացորձակ սխալ կարծիք մըն ալ ասիկա՝ արդիւք մեր ինքնահաւառն և յսխուացող նկարագրին, որմէ աւզզակի կը ծնի նուեւ օտարներու մեղ չսիրելը: Մեր հաւակնառ նկարսովիրը և ուրիշներուն յառաջդիմութիւնները հեղնանքավ դիմուլու մեր ունակութիւնները այնպէս մը արմատացած են մեր մէջ որ մեղ հարիւր տորի ետ ձգած են այն աղգերէն որոնց վրայ դարերու առաւելութիւններ ունէինք: Մեր ամենայիշան արհեստաւորը իր ուրոյն գաղափարը ունի և սխալ կը գտնոյ իրմէ գուրս բոլոր մասածոլութիւնները:

Յոյներն ալ յստի բան մը ունին իրենց քաղա-

քական կեանքին մէջ, իրենց ամենայետին ձկնորսէն մինչեւ վաճառականը, առառութենէ մինչեւ իրիկուն քաղաքականութեան և երկրին վրայ կը ճառան, որ շատ անդամ կառավարական շրջանակներու վրայ իր հակազդեցութիւնը կ'ունենայ և երկրին գործերուն կողալուն պատճառ կը դառնայ, եթէ Յոյն ժողովուրութ գիտար ձգել իր զեկուարներուն երկրին գործերը, թերեւս իրենց համար ներկայէն շատ տեկի յառաջագէմ վիճակ մը ապահովուած կ'ըլլար: Բայց պէտք է խոսապահիլ որ անոնց մէջ եղածը բոլորովին տարրեր է մերինէն:

Յոյները իրենց բարթիներուն հետեւող բան մը ունին ինչ որ կ'ապացուցանէ թէ քաղաքական մարզին մէջ տեկի հսառնցած են, ամէն Յոյն իր վարիչն գաղափարը իւրացուցած է և ըստ այնմ կը վիճաբանի, մինչեւ մենք բարթի չնոք ճանչնար, մեծ չնոք ճանչնար, մեր անձնական գաղափարէն գուրս բոլոր եղանակները կը մերժենք և յուփառենական քննադասներ կը դառնանք, հաւաքականութեան և միութեան ուժը ըմբռնած չնոք, անձնականապէս աշխարհ հիացնող գալիթէներ ցոյց կուտանք, բայց երբեք հինգ հոգիի ուժը մէկզմէկ ձուլելու կարողութիւնը ցոյց չնոք տար. պատճառը մէջտեղն է, որովհետեւ ամէն մէկերնիս մեր ուրոյն գաղափարները ունինք որ պէտք է անպայ-

ման տիրապետէ կորենալ մէկաեղ գալու համար։ Գոցէք հայ արհեստաւորին, դիմեցէք հայ ճարատ- թափախն և ուրիշ շատ մը թէքնիսիէններու և խօսեցէք հետեւնին զործի և իրենց արհեստին վե- րաբերեալ խնդիրներու վրայ, աննշան բացառու- թիւնները մէկ կողմ ընկլուլ, առ հնարակ զգուած քանած գոււրս պիտի ելլաք իր քովին, իր հաւակ- նասութիւնները, իր չեփած մարդու ձեւերը սնտու- նելի գանաճնուրդ հոմար մինչդեռ օստրներուն մէջ տար բոլորովին հակասաւոկը պիտի գանաք, օստո- րը իր հետեւած արհեստին քանի նրասութիւնները իւրացնէ, որչափ մեծնաց և յառաջդիմէ իր ճիւ- ղին մէջ, նոյնչափ կը խոնարհի և բարեկիրթի կը գառնայ։

Գացէք աշխարհանուչակ Էտիանի մը գուռը
զարկէք, Ֆլամարիօնէ մը աւեստկցութիւն մը ինդ
րեցէք. պիտի ապչիք, հիմնաք ձեզ չնորհուած
ունկնդրութեանց միջոցին այդ մարդեց ցոյց
առած համեստութիւնը և խոնարհուաթիւնը ահե-
նալով, մինչդեռ մեր սոսկերիչ Մարկոս արքան, և
Ճարատրապետ Միւսիւ Երաւանդը, որ Երազտ
ուսանած է և ախոլօմ մըն ալ ունի իր ձեռքը,
որոնք քիչ շատ հոչչուկ մ'ալ հանած են, ամէն մէկը
իր հետեւած ճիւղին մէջ; չէք կրնար այլեւս հե-
տերնին խօսիլ, Էտիանը ոչչուռթիւն մըն է իրենց
քոյ:

Ի՞նչպէս պէտք է դարմանել, ի՞նչ պէտք է ը-
նել թոթափելու համար մեր յոթի ունակութիւն-
ները, որոնք մեր արինին ներարկուած և մեղի
հետ նոյնացած ըլլալ կ'երեւան, և որոնք առկայն
մահացու գեր մը կը խողոն մեր տզզային ճակա-
տագրին վրայ, պատճառ դառնալով մեր յետամետ-
ցութեան, ով գիտէ թերեւս օր մըն ալ կորուս-
տին և ձուլուելուն օստր հասարակութեանց մէջ.
ահա հարցը որոշն վրայ կ'արէէ լրջօրէն խորհրդա-
ծել:

Դարերէ իվեր մեր հետ մեծցած , և մեր բնու-
տրութիւններուն հետ նայնացած և ուռածացած ու-
նակութիւններ , որոնք Արեւելեան ազգերէն մեզ
պատուսառուած ըլլար կը կարծուին , մէկ օրէն միւ-
սը թօթափել մեր վրայէն , գրեթէ անկարելին փոր-
ձել պիտի ըլլար , մանուռանդ ներկայ սերունդին
համար : Ապագայ սերունդին փրկութեան միակ
միջոցը կը խորհիմ մեր աղջային գպլրացներուն
ծրագիրներուն մէջ տառչին անզը տալ մեր զա-
ւակներուն նկարագիրը շինելու խնդիրը , կարեւոր
մէթոսներու ներմուծումը անհրաժեշտ է . խոնարին ,
բարեկիրթ , հլու և լուրջ մարդը պատրաստելու
համար : Բնուաննեկան երդիքն ալ իր մեծ զերը ու-
նի տղուն նկարագիրը շինելու մէջ , որմէ կ'սկսի
չարիքին արմատար . ճնողք պարաին միշտ մուցնել
տալ կիրքի , եսամոլութեան , նախանձի նշանները



որ յաճախ տղան կը ցուցադրէ դպրոց յաճախերու տարիքէն տառաջ : Խիստ հակողութիւն մը ընտանիկան հարկէն սկսեալ մինչեւ դպրոցական շրջանի տարրումը , իր բարերար տղթեցութիւնը պիտի ունենայ ապագայ մարդուն նկարագրին վլույ , և այդ կերպով եթէ մենք պիտի չյաջողինք տարրդշվին թոթափել մեր վլայէն մեր բալոր յափ բնուուրութիւնները՝ ևս վասար եմ թէ մեծ մասմբ չարիքը խոփանած պիտի ըլլանք :

Ո.ռ այդ մեզ օրինակ տանենք քաղաքակրթեալ տղթերը , անոնց կիրարկած մէթունները իրենց ապագայ սերունդը պատրոսաելու մասին , մասնաւրաբոր հիւսիսի ազգերուն , ուսումնագրինք Անգլիացւոց , Սկոտանինուեան ազգերուն կեանքը , անոնց մեծութեան գալանիքները , կ'առշի մարդ , եթէ քիչ մը մօտէն հետեւի սեռնելով որ այդ երկիրներուն մէջ մէկ հաստ հայրենուալու մարդ չէ կարելի գանալ . տակառ պարակի հասակէն ջամբուած կրթութեան և գուատիւրակութեան հետեւանք է , ասոնց մէջ ալ թերուս մարդեր շատ կտմ , բայց ամենայիտամնացը գոնէ արթված է իր ճնազքին , չլուել հայրենիքին դէմ , համեստ ըլլալ մարդերու հանդէպ , և մեծերու գալափարներուն հետեւիլ , ահա գալանիքը Անգլիական ազգին արդի մեծութեան , միթէ Անգլիացիները գէմոքրաթիք սկզբունքներ ընդունած չեն , չեն հանջնա՞լ ժողովուրդին

դի ձայնին գերակշռութիւնը , անշուշտ այդ ձըշմարտութիւնները լու ուսումնագրելէ ետքը գիտեն նոսեւ ոս անանդիալի ծշմարտութիւնը թէ ազգիրու մէջ փոքրամանութիւնը այսինքն ինտելեկտuelle գուակարգն է որ կը վարէ երկրի մը ճակատագիրը , և ժողովուրդին մեծամանութիւնը պէտք է հետեւի փոքրամանութեան . կարգացէք Տօքթ . Շթօքմանի թասերսկան կառը , որ այնչափ հաջոկ հանուած է և որ մեզմէ շատերը սանկերութեալ բաղդը ունեցած են Արելեանի ներկայացումներուն մէջ , ըստ այն կարին Տօքթ . Շըթօքման ժողովուրդներու մեծամանութիւնները միշտ սիստ մասածող և փոքրամանութեան ուղիղ մասներու գողացիարը ստործած ըլլալուն համար շարունակ ապրիներ հալածուեցաւ և քարկոծուեցաւ Մթօքօլմի մէջ . բայց , եկաւ օր մը որ իր գաղափարները յաղթահարեցին և ինքը օլեբրեն մը գործաւ :

Վիքթօր Հիւկօ իր նշանաւոր երկերէն «Թըշուաններ»ուն մէջ նոյն սկզբունքը ցորսցնող սանշանաւոր իօսքը ըստած է «Ժողովուրդներու մէջ շատ լիզուններ կան որ կը իօսին բայց շատ քիչ գլուխներ որ կը մասնեն» : Անզիսի ժողովուրդը կը հետեւի իր լօրտերուն , իր վարիչներուն . ահա թէ ինչու այդ ազգը ազգերու ամենամեծն է և պիտի մնայ գեռ շատ գարեր , որչափ ատեն որ իր ժողովուրդային կորպերը շապականութին պիտի շարունակին ընթանալ այդ ուղղութեամբ :

բ) Վարչն, սիրաշահիլ Առւրիայ իշխանութիւնները
լայն բանալ տալու համար իրենց գոհները հայու-
թեան առջեւ, հոն կարենալ համախմբելու համար
հայութեան մասցորդը, այդպէս ջանալ սահզերու
զօրաւար գաղութ մը :

Եսոր համեւրու համար պարախնք վերջ տու
մեր երկարակութեանց և կառւազանութեանց,
կարմանալ փոխել տալու համար սուրիական իշխա-
նութեանց կազմած ախուր գաղափարները մեր
վրայ : Օրինակը ասնք բարի գաղափարցիւթեան,
ընհնք ինչ որ պէտք է այդ երկրին մէջ ժողովըր-
դուկանութիւն մը շահելու համար, այդպէսով թե-
րեւ համանք մեր նպաստոկին գօրաւոր կուլաւ-
րուկան կեանք մը սահզերու այդ երկրին մէջ :

Գալով Թուրքիոյ մէջ մնացող Հայութեան,
անօգուտ են այլեւս տառնց համար ազգային կեան-
քը պահելու ջանքերը, անսնք պարս են մաս ու
մաս միկնիլ և հետամալ այդ գախեքէն, ուրիշ փըր-
կութիւն չկայ . այդ երկիրը գաղբած է մեզ հա-
մար հետաւոր կոմ մօսաւոր նպաստակներուն ծառա-
յող վայր մը ըլլալէ, մանաւունդ երբոր ամէն օր
կը աեսնանք Թուրքերու վերաբերմունքը մեր
խեակներու հանդէպ, Թուրքերը ինչ որ ու ըլլան
ընդդրկուած ծրագիրները իրենց արդիականացման
համար, նոյնը կը մնան և միւնայն արիւնաւուշա
մորդերն են մանաւունդ երբ որ ինդիրը օտար և

մասնաւորաբար չայ համայնքին հետ է, բնոջնջում
Հայութեան ուրիշ մասսեւում չունին, ուստի
ամէն ջանք ընել պէտք է դատարկելու համար
Թուրքիան հայութեանէ :

Եյս բարսրին համեւրու համար գիտեմ թէ ինչ
նիւթական գոհովութիւններու պէտք կայ որուն
ազրիւրը ցամքած է դքարակագումը գրաւոծ ըլլա-
լով հայութեան մնձագոյն մասին ենդարկուած
խուրասւխաչ վիճակը, որով չէ կարելի սպասել
առանց աջակցութեան . բայց անդին ունինք քանի
մը առանեալ միլանատէր հայեր աշխարհի չորս ծայ-
րերուն վրայ, որոնցմէ հազիւ թէ մի քանին իրենց-
մէ սպասուած աջակցութիւնը բերած են ազգին .
մինչդեռ անդին իրենց ձիարշաւի և այլ գարրիա-
ներուն համար միլիոններ կը ծախսեն անսնք, այդ
կարգի մեծանորուասներու մօտ ըլլալիք ջանք մը
իրենց բարեկամեցողութիւնը արթնցներու համար
կրնայ իր բարերար արդիւնքը սառ :

Սակէ զատ ինչո՞ւ վարանիլ և ասասամիլ վա-
ճառելու համար մօտ մը հարատութիւնը երուաս-
զեմի վանդին, ազգին այնչափ անհրաժեշտ պէտքին
գործածելու համար, կարելի՞ է երեւակայել այդ
բանին համար իրաւակոն արդելք մը երբոր ազգը
միահամուռ կերպով որպաւմ առայ այդ վաճառման,
չեմ գիտէր թէ ի՞նչ առթիւ գործածուելու համար
կը գիզուին վանդին գանձասան մէջ հարատութիւն-

Ներ որոնք անշուտ ստմհանուած չեն բոշիներու սակ
փճանալու համար երբոր ազգը բացառիկ պատո-
հարներու բերմամբ պէտք ունի գոնէ անոնց մէկ
մասին :

Ուստի ալ հերիք է որչափ որ լացինք և ող-
բացինք մեր անփոխարինելի կորուսներուն մասին,
ժամանակը եկած կը կարծեմ գերագոյն ճիգ մը ը-
նկլու մեր ամբողջ կորալը ամփոփելով գործի լըծ-
ուելու համար, տար հակառակը ամօթ մը պիտի
ըլլոր ամբողջ հայութեան ճակատն :

≡ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ≡



Հոս կ'աւտասպել իմի ամփոփած ըլլալու համար յօդուածներես մի բանին ոռնիք ժամանակին հրաշարակուած են թերերու մեջ :

Իզմիրի աճուռոր կրամկէն ապահովող բարեկան ընկերութեանց վեամները չլճարելուն և այդ առթիւ լանունի մէջ անդի ունեցոծ դաստիարակութեան և արուած անիրաւ վճիռին առթիւ գրուած յօդուածն հրաշարակուած Journal du Caire ի 1925 Յունվ Վոր 14 թիւով XXVI No. 11 :

L'incendie de Smyrne

Un négociant de Smyrne actuellement au Caire nous adressa la lettre suivante, que nous publions à titre documentaire.

Monsieur le rédacteur.

Tout le monde se souvient du grand sinistre qui a été la cause du désastre de milliers de familles qui n'attendent que par un jugement équitable la reconnaissance de leur droits par les Compagnies d'assurances.

Malheureusement les dernières nouvelles de Londres à ce sujet sont très décourageantes, à la suite d'un jugement prononcé par le tribu-

nal de Commerce de Londres, appuyant les arguments des compagnies d'assurances. Celles-ci prétendent attribuer ce sinistre à un état de guerre, conformément à une clause spéciale stipulée dans les polices d'assurances qui les dégage aussi du paiement des montants dus.

En effet les assurés ne peuvent pas nier l'existence des deux clauses suivantes dans leurs polices:

- 1° En cas d'incendie provoqué par une guerre
- 2° En cas d'émeute qui est cause d'un incendie.

Dans ces deux cas, les compagnies d'assurance se considèrent dégagées de leurs engagements.

Ils s'agit maintenant de savoir si l'incendie de Smyrne serait attribuable à un de ces deux cas.

1° Nous comprenons par incendie occasionné par la guerre. Celui qui est provoqué dans une ville à la suite de combats.

2° Nous comprenons par incendie d'émeute une rixe générale éclatant entre différents partis, ou un soulèvement populaire contre les autorités et provoquant un incendie.

Me trouvant à Smyrne lors des événements et témoin oculaire des faits qui se sont déroulés, je puis affirmer et prouver que l'indépendance

de Smyrne ne pourrait être attribuable à aucun des deux cas.

Les forces Kémalistes sont entrées à Smyrne 24 heures après l'évacuation de la ville par les troupes grecques, et ont occupé la ville sans le moindre incident, deux jours après l'occupation les autorités turques ont affiché des proclamations exprimant leurs sentiments pacifiques, conseillant au peuple de vaquer à ses affaires.

L'incendie ayant éclaté cinq jours après l'occupation, ou trois jours après la proclamation, comment peut-on attribuer ce grand sinistre à un état de guerre ou à une émeute ?

Il est question de savoir si on peut attribuer à un accident ou coïncidence un incendie si intense qui a pu ravager toute une ville ; ma franchise et ma loyauté m'obligent à révéler toute la vérité, l'incendie de Smyrne est l'œuvre d'une bande noire qui a voulu détruire l'abri des éléments étrangers que les Turcs projetaient de chasser, voilà la pure vérité de ce grand événement sans précédent dans l'histoire.

En quoi les pauvres assurés qui ont vu de leur propres yeux l'anéantissement de leur maisons, boutiques et biens sont-ils fautifs ?

Si ces mêmes malfaiteurs incendaient une autre ville Angora, par exemple, où il n'était pas question d'évacuation ni de réoccupation,

les compagnies d'assurances auraient elle pu s'esquiver sous l'abri de ces deux clauses pour ne pas tenir leur engagements ? certainement non.

De ce qui précède, il ressort que la justice n'est qu'un simple mot dans ce monde civilisé ou une foule d'injustices ce commettent constamment.

Une fois encore la justice a été pendue devant le palais du tribunal de commerce d'un pays des plus civilisés Pauvre civilisation ! . . .

Le Caire, le 12 Janvier 1925

Ներկայի Գամիրէ գտնուող Խզմիրի վահառակացներէն մեկը մեզ դրկած է հետեւեալ նախակը զոր կը հրաշարակենք ստորեւ իբրև կարեւոր փաստարուդը մը:

Journal du Caire

Տէր Խմբագիր,

Ամէն մարդ կը յիշէ մեծ աղէոը որ հաղարաւուր ընտանիքներու կործանման պատճու եղաւ , սունք կ'սպասէին անկողմանկալ վճիռավ մը ձանչումը իրենց իրաւունքներուն ապահովագրական ընկիրութիւններու կողմէ :

Դժբաղջաբար այս տութիւ Լոնսոնէն սասցունք վերջին լուրերը շատ յուսահասական են , նոյն շambre de commerceի գտառարանէն արձակուած վճիռի մը հետեւանքալ , որով ընդունուած էր

սպահնովգրական ընկերութիւններու տեսակէաները , որ կը պնդէին թէ այս աղջար հետեւանք է պատերազմուկան վիճակի մը որով ըստ ապահովագրական բօլիսներու մէկ օրէնքին իրենք զերծ կը մնան ապահովագրինը վճարելու պարագաւորութենին :

Իրու է որ ապահովագրեաները չեն կրնոր ուրանու իրենց բօլիսին մէջ գոյութիւն ունեցող հետեւալ երկու յօդուածները :

1.- Պատերազմուկան վիճակի մը հետեւանքով պատահելիք կրակի մը պարագային .

2.- Եմեւեփ մը , այսինքն ժողովրդական յեղափոխութեան մը սուխիւ որ պատճառ դարձու է կրակին :

Այս երկու պարագաներուն , ընկերութիւնները ինքնքինին զերծ կը նկատեն իրենց պարագաւորութիւններէն :

Հիմու պէտք է զիանանք թէ իզմիրի կրակը այս երկու պարագաներուն մէկուն վերագրելի՞ է :

1.- Կրակ , պատերազմի հետեւանքով ըսել կը հասկանք , այն որ պատճանած է քաղաքի մը մէջ մզուած կուիւի մը միջացին :

2.- Կրակ , ժողովրդեան յեղափոխութեան մը հետեւանքով ըսել կը հասկանք քաղաքի մը մէջ

պատահուծ պայքար մը առարբեր համայնքներու մէջ , կոմի ժողովրդային յեղափոխութիւն մը ախրազ կառավարութեան դէմ , որմէ կրակ տուած եկած է:

Դէպքերու միջացին իրեւն գանուող ականանես վկայ մը կրամամ յայտարարել և ապացուցանել որ իզմիրի կրակը այս երկու պարագաներէն և ոչ մէկուն կարելի է վերագրել :

Քէմալուկան ուժերը իզմիր մասն Յունական ուժերու կողմէ քաղաքը պարզուելին 24 ժամ վերջը որոնք քաղաքը գրաւեցին տասնց որեւէցէ գեղքի մը և երկու օր վերջը թուրք իշխանութիւնները յայտարարութիւն մը հանեցին , ծանուցանիլով իրենց խաղաղատէր զգացուները և յանձնարարելով ժողովուրդին զբաղել իրենց գործերով :

Կրակը պատահուծ ըլլուսավ թուրքերու իզմիրը այսեւէն 5 օր և վերսիշեալ յայտարարութիւննի Յօր վերջը , ինչպէս կարելի է վերագրել այս խոշոր աղջար պատերազմական վիճակի մը կամ ժողովուրդային յեղափոխութեան մը :

Խնդիր է գիտանալ որ կարելի՞ է վերագրել այսպիսի խոշոր կրակ մը պարզ արկածի մը կամ գիտուածի մը որ ամբողջ քաղաքը մը կործանեց : Իմ անկեղծութիւնս և ուղղամտութիւնս զիս կը հարկացրեն պարզել ձշմարտութիւնը . իզմիրի կրեմուկը գործն է սեւ խումբի մը որ ուզեց աւրեշել պատապարանը այն օտար համայնքներուն ո-

բանց հոմար թուրքիրը ծրագրած էին հեռացնել իզմիրէն . ահաւասիկ բուն ձշմարտութիւնը խոչոր դէպքի մը :

Ուրեմն ինչո՞վ են յանցաւոր խեղճ ապահովագրեալները , որոնք իրենց աչքերովը աեսան իրենց տան , խանութներուն և ինչքերուն փձացումը :

Եթէ երբեք այս չորսգործները կրակի ասային ուրիշ քաղաքը մը , զոր օրինակ Սնկօրան , ուր ոչ թշնամի ուժերու քաշուելուն , և ոչ ալ նոր ուժերու կողմէ քաղաքը գրաւուելու խնդիր կոր , ապահովագրական ընկերութիւնները պիտի կըրնայի՞ն ապահովանիլ արդ երկու յօդուածներու ուժին տողի , որպէսզի չպահէին իրենց պարտաւորութիւնները . անշուշան ոչ :

Այս բոլոր անցքերու մէջէն , կը տեսնուի կոր թէ արդարութիւնը լոկ բառ մը է այս քաղաքակրթեալ աշխարհիս մէջ . ուր շարունակ աեղի կ'ունանան այնչափ անիրաւութիւններ :

Անգոմ մը եւս արդարութիւնը կախաղան եւ լոծ է աշխարհիս ամենէն քաղաքակրթեալ ազգի մը գտասարանին առջեւ .

Ենթագ քաղաքակրթութիւն :



1923 Ապրիլին , Արտահանի Երևակոխան կտուիտ փաշա շատ բուռն ձառ մը խօսած էր Հայոց գէմ , Սնկօրայի ժողովին մէջ . Սոյն փաշային ուղղուած բաց նամակ մը գրեցի և զրկեցի Պոլստիան իգրամ , Վագրը և Ագրամ թերթերուն . այս թերթերէն և ոչ մէկը հրատարակեց նամակս , ինչպէս որ կ'ապաէի . որովհեաեւ այդ թերթերուն մէջ ուղիղ խօսքերը աեղ չունին : Իր կարեւորութեան պատճառաւ սասրիւ կ'արտասպիմ այս նամակին պատճէնը թարգմանաբար :

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Արտահանի Երևափոխան իալիս փառային

Սնկօրայի ձեր երեափոխանական ժողովին մէջ Հայոց նկատմամբ ձեր խօսած ձառը թերթերու մէջ կարգացի , ուր Հայոց Թուրքերու գէմ գործուծ խժդժութիւնները լայնորէն նկարագրելէ ետք Արաքս գետը պահ մը ջարդուած թուրքերու գիւղներով լեցուած ըլլուլը ձեր աչքերովը աեսած ըլլունիդ պատմելէ ետքը , թրքութեան երբեք այս վայրագութեանց չկարենալ հանդուրմելը և Հայոց գէմ բոլոր Թուրքիոյ մէջ եղած հալածմաքները Թուրքերու կողմէ իբր փոխադարձութիւն աեղի ունեցած ըլլուլը յիշելով , Հայոց ամէն կերպով այս բաներուն արժանի ըլլուլը աւելցուցած

Էիք և անէծքներ կարգացած էիք Հայոց հասցեին։
Փաշա, ձեր Հայոց վերտպած այդ սճիբներու
լուրմը ձեզի չափ չափազանցուած կերպով հասած
ըլլութ ապացուցանելէ առաջ հարցում մը ունիմ
ձեզի, գուշ որ զինուրական մը էիք պատերազմի
շրջանին մինչեւ որ Արտաք գեափ եզերքը հասաք,
չրջագայած էիք ամբողջ Անսասութը, ուր նաև ձեր
տչքերովը անսաք անզ անզ նոր բարձրացած րըլ-
րակներ Հայ սակորներով։ Ասոնք կազմակերպուած
թուրք չէթէներու կողմէ սպաննուած մէկ միլիոն
հայութեան սակորներն էին։ Երբոր անսաք այս ա-
մէնը միեւնայն անէծքները ուղղեցիք այն ջարդա-
րարներուն դէմ որսնք այդ վայրագ սճիբներով
թրքական պատմութիւնը արասաւորած էին. ասկէ
զատ եթէ իրաւ քանի մը դէպքեր պատահած են
Արտաք եզերքը և գանուած են հայեր որսնք փոր-
ձած են իրենց մէկ միլիոն զաներուն վրէժքը լուծե-
լու, և քանի մը ոճիբներ գործած, արգեօք խըլ-
ճանարութիւնը ունեցած էք համեմտառութեան դնե-
լու այն անուելի սպաննութիւններուն հետ որսնց հե-
ղինուկները գուշ ալ գիտէք թէ որսնք են. ուստի
ես կը կարծեմ թէ ձեր երեափոխանի պարաւու-
րութիւնը խաղողաւթիւն քարտպել է և ոչ թէ
նոր գրգռութիւններ սերմաննել։

Գահիրէ, 29 Ապրիլ 1923.

«Մուխտահնէթ» թրքերէն թերթը որ ինք-
զինքին թուրք գեազանասան օրկանի հովերն ալ
տուած է, 30 Սեպ. 1927 թուոյն մէջ Զակազիկի
հայոց, Զօրաւար Անդրանիկի մահուան առթիւ,
կազմակերպուած «Մահանդէսը պատսարակերով
ծանր ակնարկութիւններ ըլլուծ էր Զօրավարին
գէմ իբրև յելուզակ մը ներկայացնելով և թրքու-
թեան պատուհասը կոչում էր զայն. չը մահուալով
իր մեղադրանքի բաժինը Զակազիկի կառավարչին
և ուրիշ պաշաճնական անձնուորութեանց որոնք
ներկայ գանուած էին թուրքիոյ մէջ իբրև աւա-
զակ անլուր չարիքներ գործող սապասակիչին մը
Մահանդէսին։

Այս առթիւ բաց նամակ մը գրեցի «Մուխտ-
ահնէթ»ի խմբագրութեան հասցեին զորս ընդդի-
մադիր «Մուխտավաթ» թերթը հրասարակեց։
Թարգմանաբար կ'արտասպես հոս «Մուխտավաթ»ի
իր կողմէն ըլլուծ յուելուածով միսակն։

ԱՆԱՄՅՈԹՆԵՐՆ ԱԼ ԱՍՏՈԽԾՈՅՑ ՇԱՌԱՆԵՐՆ ԵՆ

«Մուխտահնէթ»ի 30 Սեպտ. 1927 թուոյն մէջ
մէկ սգահանդէս մը վերնազրով յօդուած մը կար-
ուցինք, այդ յօդուածով «Մուխտահնէթի խմբագ-
րութիւնը Զակազիկի հայոց Զօրավար Անդրանիկի
մահուան առթիւ կազմակերպած սգահանդէսը նը-

կարագրելով անլուր սմբատանութիւններ կ'ընէր զօրագորին հասցէին և զայն անպատճեն կը զանարիր յելուզակութիւններով թրքութեան պատառեանս եղող աւազակի մը սգահանդէսին Զակազիկի պաշտօնական անձնաւորաւթեանց ներկայ գանուրիլը . և սամիկայ թրքօ-եզիպատիան յարաբերութեանց անսակէտէն ցուալի կը զանար :

Մենք կը կարծէինք որ սմբազջ պատերազմի և անկէ եաքը անցնող ասանեակ մը սարիներու ընթացքին ձեր յօդուածին մէջ Անդրանիկի վերագրուած խժգչութիւններով մէկ ու կէս միլիոն հայութեան գլուխը ուսող , պղատիկները եփրասդեաւը նետելով մհծերն ալ Տէր Զօրի անսպատճեւրուն մէջ ջարդել աւազները գոնէ լուել պիտի գիտացինքներին :

Այս վայրագութիւնները աւեմող և հայութեան արմառը չորցնելու թրքական ծրագիրները նշմարող Անդրանիկ տալասամք մըն է Թրքական այդ խժգչութիւնները չկրնալ հանգուրքելուն համար և երբեք ձեր յետին մաքերով իրեն վերագրած ոճիններուն հեղինակը չէ եղած , ինքը միտին իրեն յասուեկ քաջութիւնով որ պատամութիւնը զեռ արձանագրած չէ օրինակը , 300000 հայութեան կեսները փրկոծ է քեմել առնելով զամանք կովկասեան սահմաններէն անդին : Դուք ալ գիտէք թէ առանց Անդրանիկի սոյն 300000 հայութեան սոկորներով

Իւս մ'ոլ Հայուսանի գատչուերուն մէջ պիտի բարձրանար , որուն չյաջաղելուն համար կ'երեւոյ թէ ցու մը ունիք ձեր սրախն մէջ : Երանի թէ քիչ մը ամօթիւածութիւն սւնենայիք :

Պարապ աեղը մի հոգնիք վարկաքեկել մարդ մը որ ոչ թէ մեր ապգային այլ ընդհանուր պատմութեան մէջ իր դիրքը և համբաւը շինած է , համբաւ որուն գեռ ձեր մեծ հերոսը աիրացած չէ , որովհեանեւ Անդրանիկ ապատամբ մըն է և գրօշակ պարզած է Թուրքիայ մէջ գործուած չորիքներուն և անիրաւութեանց դէմ իրը բողոք , մինչդեռ ձեր հերոսին պարզած դրօշակը այդ անիրաւութիւնները յաւերժացնելու համար են . ուրիմն աւզն է յիշել Արագ բանասակղծին սա խօսքը «իսախուտ է չինքը և վլւաելու գտապարատուած երբոր առիկոյ հիմէն խարգախուած չ» :

Ձեզի այս առղերը մէկ թուրք բարեկամի խնդրանքին վրայ գրեցի , այդ բարեկամս ալ ձեր այդ առղերը կարգալով ինձի չափ ցաւած էր , ահաւասիկ բուն և մեր բարեկամ թուրքը որոնք ուշ թէ կանուխ թուրքիայ իրական ժուաննգորդները պիտի ըլլան :

Գուլով ձեր այն ցաւին թէ ինչո՞ւ այդ սգահնէսին մասնակցած են Արագ պաշտօնակամ անձնաւորութիւններ , պէտք է գոհ ըլլաք որ քառաքակրթութեան ձամբաւն մէջ մասնզ Արագ ժու

գովուրդը և անոր վարիչները արբոր գիտեն թէ
Թուրքիայ մէջ աեղի ունեցած սձիրներուն և խրժ-
դժութեանց հեղինակները ձեզի պէս մարդեր են,
կրկն ձայն չեն հաներ ձեր իրենց երկրին մէջ նըս-
տելուն, առար ալ հաղար փառք առեք :

3 Հոկտ. 1927.

ՅԱԽԵԼՈՒԱԾ ՄՈՒՍԱՎԱՐԻ

Մեր Հայ հոյրենակի իցներուն խորհրդածութիւն-
ները անիրու չենք գաներ անոր համար է որ մեր
մտերիմ Տօնիկան էֆ. ի պաշտպանողականը հրա-
տարակեցինք : Ամէն ազգ իր մեծ անձնաւորութիւն-
ները իր խել հասկցած ձեւով փառաբանելու և դը-
նահատելու մէջ ազատ է կը խորհինք : Հայոց հետ
պատերազմական վիճակի մէջ չենք, այս հանդէ-
սին մէջ թուրքերուն դէմ բառ մը անգամ չէ խօս-
ուած ուրիմն ի՞նչ պէտք կար որ «Մուխտասէնէթ»
անօգուտ աեղը հոյստանիքներ և ոտնձգութիւններ
ըներ, մինչեւ երբ այս ողին պիտի շարունակուի,
և թէ մեռեալներուն հանգէպ յորդուածք անգամ չի
մնաց գանձ անոնց մասին բառեթիւն պահել՝ քաղա-
քակիրթ մարդկութեան առաջին պարտականու-
թիւնն է :

Պատերազմի ժամանակուան թշնամութիւնները
խողովաթեան միջոցին ալ հետապնդել՝ քով քո-

վի ապրելու գասագարուած երկու գրացի ազգե-
րու մէջ թշնամութիւն և քէն սերմանել ըսել է և
այս բանին հեղինակները անիծուած են թէ մար-
դոց թէ Աստուծոյ կողմէն, հետեւաբար Մուխտա-
սէնէթ ոչ այդ նախառախնքները աեղացնել պէտք
էր և ոչ ալ այդ գոտոն խօսքերը լսելու էր : Պա-
տիմն է թող քաշէ : Աստուծած զինքը եթէ հայր է
թող ուղղէ . ամէն :

«Արեւ» տրատապելով այս յաւելուածը իր
կողմէն գրոծ է «Անդրանիկ և Թուրքերը» վեր-
նագրով :

«Տեղւոյս Մուխտասէնէթ թրքերէն թերթին զօ-
ւումար Անդրանիկի մասին հրատարակուած նոխա-
տական յօդուածին խմբագրականով մը պատու-
իսած էինք, այդ ասթիւ ընդդիմագրիր «Մուխտա-
սէնէթ» թրքերէն թերթը հրատարակուած է մեր հայ-
րենակից Պ. Տիգրան Տօնիկանի խիստ մէկ բազու-
քը և անոր ներքեւ իր կողմէ աւելցուցած է վե-
րի խօսքերը» :

Գահիրէ, 3 Նոյ. 1927

Ի տես այն ցաւալի պայքարին որ բացուած է Գումակցութեան կողմէ հանդեպ Ազգ . Վարչութեանց , հետեւեալ երկու յօդուածները գրած են , որ հրատարակուած է « Արեւ Ճին մէջ առաջինը 16 Գեկս 1927, երկրորդը 19 Մարտ 1928ի թիւերուն մէջ :

ԱԼ ՀԵՐԻ-Բ Է

Միրսս կը ճմրուի և կ'ուզեմ , եթէ ոչ ուրանուլ գոնէ մոռնարւ համար հոյութիւնս , հեռուները փախչիւ որպէսպի չաեմնեմ այն ցաւալի պայքարը որ այս միջոցիս բացուած է ազգին մէջ , ամօթը , ազգային արքանապատութիւնը մէկդի դրաւած , անձնական կիրքն ու ասելութիւնն է որ հրատարակ իջած են և իրականութեան մէջ հիմ չունեցող խընդիրներ կը քաշքչուին՝ պարզապէս հայնոյելու համար :

Եթէ այս պայքարին հերոսները հայեր են և սրաներին ցաւած է ի առև այն ահաւոր ազէաներու մէջէն դուրս եկող և հազիւ սորքի վրայ մնալու կարող ազգին , ոճիր մըն է որ կը գործեն անոր վերականգնումը խանդարել ուղելով . ի՞նչ է եղածը , ի՞նչ կ'ուզեն անոնք :

Դաշնակցութիւնը հաշիւ կը պահանջէ Ազգ . Առաջնորդարանէն , հոն ամէն հաշիւ խարդախուած է , զեղծում և դոզութիւն ձեռքի առւած աղ-

դոյլին ամէն հարաստութիւն չքացնել կ'ապահուն : Գող է Առաջնարդ Սրբազնանը , կողսապիչներ են հոն նասող վարչութիւնները , ահա խոշոր գիծերը եղած ամբաստանութիւններուն և ասիկա գրեթէ ամէն աեղ ուր ազգային առաջնորդարանն մը կայ իր յուրակից հաստատութիւններով և որոնք ոչ-դաշնակցական ասրբերէ կը կառավարուին : Աթէնքէն և կիպրոսէն վերջ պէտք է մաքրագործել եղիպատուի ազգային գործերը և անպայման իրենց յանձնել ամէն ինչ որպէսպի լուսադոյնս ? ? ? մտապարարութիւն :

Մարդ չկիմոր ժխտել նոյնիակ ամենայետին անհատին իրաւունքը , ազգային գործերով հետաքրքրուելու և հաշիւ պահանջներու քանի որ ազգին մտս կը կազմէ , հետեւաբար ոչինչ կայ միւզոյընկելի Դաշնակցութեան լնթացքին մէջ այդ աետակէաէն . պայմանու որ անիկայ ազգային գործերը ուղղամարէն մտապարարերու անկեղծ նուխանձունդրութենէ մը ծնունդ առած ըլլար . բայց երբ քանիցս ահմանուեցաւ որ հակառակ պաշտօնական մարմիններու կողմէ արաւած լիուլի բացառութիւններուն՝ անոնք չլսելու կը զարնեն և կը շարունակին նայն յանկերգը , այն ատեն պէտք է ազգային համոզուիլ որ յետին մաքերու կը ծուային և հետեւաբար անօգուտ է աննացմով զբաղուիլ և իմ համեստ կարծիքավս պէտք է անպատճառ-

խանի ձգել անհնց վլլուկիները :

Դառնալով խնդրին միւս կողմին կը մզուիմ հարցնել թէ Դաշնակցութիւնը որ իբրև մէկ մասնիկը ազգին հաշիւ կը պահանջէ ազգ, մարմններէն, արդեօք կը մասածէ և զգացած է պէտքը թէ ինքն ու պարաւուր է հաշիւը ներկայացնելու այն միւլիններուն զոր ազգը իրեն տուաւ իր ՅՈ տարուան այսպէս կոչուած գործունէութեան միջոցին, ահղը չէ հոս քննելու թէ ինչ չտփալ ազգային ազգային պատճառներէն մէկը եղած է այդ գործունէութիւնը. բայց իրենք պարաւուր էին իրմանց հաւոքած գումարներուն հաշիւը ազգին ներկայացնելու, աշխարհի ամէն երկիրներու մէջ օրէնք է ամենայետին անսնկէն իսկ հաշիւ պահանջել գանձոծ գրամմերուն համար :

Իբրև ազգային խնդիրներու սրացաւ հեաւուզ մը գոնէ ևս չմ յիշեր Դաշնակցութեան կողմէ այդ կարգի համարաստուութիւնը մը. բայց հակառակէն շատ բան ահասայ: Ինքզինքը ազգային գասան նուիրող և բաղդին մէկ չար խսլովը Հայուսանի կառավարութիւնը իր ձեւքը առած այդ կուսակցութիւնը երբ իր շատ «հեաւասես և շրջանայեաց» քաղաքականութեան երեսէն երկիրը մասնեց ազգաներու, ինքզինքին ներեց պեսական գանձը և նայնիսկ բամպակի պարաւատ հակերը միասին առնել և նարիզ ապաստանիլ. որո՞ւ տուին

այդ գրամմիները, ինչ եղաւ ծախուած բամպակներուն փոխարքէքը, մարդ ոչինչ գիտէ. որովհեանեւ ոչ մէկուն հաշիւ ներկայացաւցին, չամսնելու տուլով, և այդ գրամմիներով ափոփել չփութալով առայսութեան թուրքիայէն վաստուող երեք հարիւր հազար հայութեան, որոնք իր անխորհուրդ գործունէութեան զոհերն էին: Զենք ուզեր աւելի խորերը երթաւ այս ցաւու ինքրին և արձականգը ըլլալ ուրիշ շատ մը զրայցներու. բայց այն պարագան միայն որ կուսակցութիւնը սեփականացուց պնտութեան գրամմիները երբ անդին ամբողջ հայութիւնը իր հոգեվարքը կ'ապրէք ու ոչ մէկ հաշիւ տուաւ վերջէն կը բաւէ որպէսզի անոր Եգիպտասի անգամմիները լուել գիտնան և այս դժբաղդ ազգին ձևկասագրին հետ չխաղան:

15 Դեկտ. 1927, Գահիրէ:

ԲԱՅ ՆԱՄԱԿԻ Պ. ԲԱՐԹՈՂԵԱՆԻՆ

Անուղղակի կերպով լաեցի որ վշտացած եք վերջերս Արեւի մէջ հրատարակուած յօդուածես. Համգիտեր թէ սոյն գրութեանս ո՞ր պարբերութիւնէն ձեր անձին զէմ վերագրաւմներ հանուած էք, որովհեանեւ ևս երբեք սիրած չեմ լրագրական էջերու մէջ անձերով զբաղուիլ, և եթէ սափելս շատ հարկեցու-

մայվթահուսքման վիճականոցը պիմը Յոյլ պէտք ծիր վկասառանշ պիմը ի ու առելոցը մը պւաս ։ Ենու պատկերի միտասինակ մովզմդի ուն մամդդ ողջ առա պաղթահարմամշասութ ։ Ենու վեհմաց պիմբառաչ մզմանացնախ Յոյլ ու պիմը մզնոց յով քարտառալ ։ Ճճիմաչ պաղթաբարեակ մը վկասառանշ պիմդի ու բափիմիկի ։ Պանդշանե նեղանքը մզմաչ պակասոցի շակ ուդդ ծերդի պիմբառամքան մմդ պանդըս մս մժնաթ պիմ վեղմանս ու չեկոյ պիմ վրա վրա վրա պիմ ու վրա բանքին վր պիմ սոչ մարտչ շալովրմակին բաչ ուդմդ — ։ կ

։ մհ ժպարդագ պիմքարու

։ Եղի եսովաչ ու ովտառդշպա նեղմանչ շամ պիմիակ ժմասթ մույլթամաչ պամիկը հիր քարտ մակ խամսուդագ նուպս ու մմդպացվթասպանեդա ծիսդյա ծիր պիմբառամքան մատպաչեպյ ։ յ

։ առնդչան Յոյնո ենու նոյր

։ առա պատ տառ մենու խարնան ու ուսուդինսն մարստ նմու մզեկ նակ իմաչ Յոյլ հրի դամին նմայ պէտք նարիչ ու ժպարս պանդեպամ մու հրի ժպարպիք ։ պիմը մինին ծիր պամուռ ու առամդուռ ուդիս մուու նովժմաւոյ ու նունի պշուդպակառը պակասուտապը ։ յ

։ մմդդ

։ մուսեսովաչ մուու պիմ մարտչ շալովրմակի պիմու վակիառամքա մմդնէ պակամենու ու ։ մրբառ վագին մմդպասուդ տառ մու բարմէ աւկառ անանչ պիմիմի ու վու ու ։ անդի գ քանու անգի անգիմենց Նվկմկոզն ուդմա պաղթասամարք ապացշանու ։ ոմվկանկ նուկւակւ ու պամախպա բրդամմ վամին ու ։ ժգմմդ մզմայ պիմոյ ։ բիդրու քմու ապչ ամպչպա ու ։ վու մմդի ու կինչով

։ առայսամլպա ։ ։ իուննէ քամանմդի խամհան մս մը կմազսդչ պատ նաթ միսն ծիր պիմքասդի պակամափ անեղմ նուսանու 07 ։ ուդ քանու նուզմու միւուն կուպը ։ ասոդասուդշպա մմդպացվթանդշուզման ։ մմդպկմապ ապչ մուու մդ ։ ուդուն ուդինա գ քանու մը աշն առ նուզմուսակ մօում ուդպայ սիմօ պաղթասեմպկայ ենակ մդ մույլթանիսուսակ մու մու բարմէ աւկառ անանչ պիմիմի ու վու ու ։ անդի գ քանու անգի անգիմենց Նվկմկոզն ուդմա պաղթասամարք ապացշանու ։ ոմվկանկ նուկւակւ ու պամախպա բրդամմ վամին ու ։ ժգմմդ մզմայ պիմոյ ։ բիդրու քմու ապչ ամպչպա ու ։ վու մմդի ու կինչով

։ մապս մի

։ մպկամդգման ուսպիսանեան վանդիս մարտչ շալովբդո ամի ու շալատ Նվուափ մույլթանենու նուսում գ վլդ ամի պատ տառ ոչմդպամենչսամ ։ պաղթանիսուսակ ոյս միկայու ուդ մկմայյ ժպամս ։ մդնմայ սոչ անդոյ սիտ վեղմ մա բիդրու սիմօ գոյր ուդուդշանու ։ անկամանամչ նու պիմ ։ շալատ մը պիմթամանու բարետու ։ մորոչ Նւուլալլ գանե ոչմդպկմկայաչ վիստապաս բակ Նւազդպակառն պաղթանիսունչափ ։ վեղմ նունն քամաչ մը պիմամ վժպամտամիի ժուու մմմի ժուուն մա խարտաքայ պիմ ենայ ։ ծիր ովանո բիդրու քոյս վժու վժպանմամ մարտպուր սիմօ քամնպաչ վեղմ ուդուդշանու ։ մունն վամին մզմու մու ու ու ։ անդի մա նունն չասուի ժուունի մանուն կոյ մը պու Յի

Ջլատելու և անոր ծրագիրները ջուրը ձգելու համար :

Դ.—Աւելի վերջը կազմուեցաւ Հայտաստնի
Վարչութիւնը որ պահ մը իրենց ձեռքը անցաւ :
Կը խօսատվանիմ որ չունիմ այն ապաւոտէ սիկար
որ պէտք է, գիմագրաւելու համար այն ցաւը որ
ինձ կը պատճառէ սոյն շրջանի գործունէութիւնը :
Դեռ պատճութիւնը արձանապրած չէ այնչափ արթի-
մոր և այն ասափիճան անհեռատես քաղաքականու-
թիւն զար վարեցին քանի մը ասարի անեւող իրենց
մենասարութեան օրերուն : Այսօր ամէն մարդ գի-
տէ թէ ուր յանգեցան անոնք և ի լրումն չորեց
այսօր նոյն մարդերն են որ կը յաւակինին ազգին
գործերը իրենց ձեռքին մէջ առնել և ըստ կամ
վարել է' est le comble :

Պիտի փափաքէի գանել մէկը որ եթէ չկարենար իմ ամբողջ անսութիւններս ջրեւ՝ զէթ մէջ-անդ դնէր մէկ գործը գանչակցութեան որմէ աղ-գը օգուտ մը քողած ըլլար։ Եթէ այդ գերը դուք կրնաք ստանձնեւ՝ այն տանին ես ստուգինը պիտի ըլլամ ձեր ճակաար համբուրողներուն։

Ամէն պարագայի տակ ես անայլուլ կը մնամ
այն համոզումիս թէջ թէ Թուրքիոյ հողերուն վը-
րայ պիտի կարենայինք շնիւլ մեր աղքային տունը
հակառակ պետութիւններու խոստմնապմնցութեանց
և մեր դասը բքած բլանաւն՝ եթէ մինք ո իսնա-

յինք միտքասիլ և մէկզմէկ խոչտծեւող և ուժերը
ջլասող ձախող գործունէութիւն մը չունենաւինք :

Սիրելի Պ. Բարթողեան ես պահ մը մէկ կողմ
դնեմ իմ կազմած շուս աննպաստ գողափառներս
և ձեզ հետ մխասին հաւատամ որ այդ կուսակցու-
թիւնը էր և կը մեայ իր այն ուղղի գծին վրայ՝
ուր իր ամբողջ մասաեւուամը ազգային դատը վա-
րմէ եղած է, և չըլլոմ այն ծայրայիշներէն որոնք
յետին մաքերու վերապրած են անոր գարծունէւ-
թիւնը, բայց երբոր արեւի պէս պայծառ է թէ
արդ գործունէւթիւնը և ոչ մէկ գծի վրայ նպաս-
տաւոր արդիւնք մը տուած չէ և կատարեալ ֆի-
ստգօ մը եղած է, պէտք չէ՞ որ դադրին այս խեղճ
ագգեն գործերը խոսնշակելէ, ազգ մը որ ան-
դունդին սեմին վրայ կը դանուի և ամենագոյզն
անխոհեմութիւն մը բաւական պիսի ըլլայ զայն
խառնիը գլասորելու համար, ուստի ես կը կարծեմ
թէ ժամանակը այնչափ ուշ չէ և կարելիսու-
թիւնը կայ կացութիւնը փրկելու, ձեզ պէս բա-
րիմաց մարդեր որոնք իրենց շորքերւն մէջ կը
քանուին կոմ համակիր են, նախախնամական գեր
ը կրնան կասարել իրենց խորհուրդներով, ա-
ռնց ազգակործուն ուղղութիւնը վիսել ասլու
ամար, ան ինչ որ կ'սպասիմ ձեզմէ, այն առեն
րկրուրդ անգամ ըլլալով պիսի գոմ ձեր ճակասը
ամբուրելու; 15 Մարտ 1928, Գանիբեկ:

15 Մարտ 1928, Գանձիքէ:

Հետեւեալ գրութիւնս , արդիւնք տաս յուզում-
նալից ժամերու , չկրցայ զանց ընել կցելի այս հա-
ստիս , որ թերեւ տաս իշերու հանելի պիտի ըլ-
լայ իր իշ մը օրինալ բովանդակութեան համար
հրատարակուած Արենի «Երկուենք» շաբաթարերի
9 նոյ. 1929 բուռվ:

ԱՀԱԳԻՆԱԴՐՈՒԹԻՒՆԻԲ ՄԵՍՆԿՈՒԹԻՒՆԻԲ

Երկրախազդ մը չեմ որ աշխարհիս սահղձման
վրայ գրեմ , ոչ իսկ մարդկային ծագման թուա-
կանը որոնելու միտք ունիմ , միայն մէկ բան տ-
ղեկ գիտեմ , և տարիկո ինձ սորվեցաց պատմու-
թիւնը , թէ մարդ էակը աշխարհ եկած օրէն կը
տառապի անիբառութեան , անարդարութեան և
անխզաւթեան երեսէն . չէ կորելի ցոյց տալ մարդ
մը որուն կեսնքին մեծագոյն մասը տառապանք
եղած չըլլայ գրեթէ նոյն պատճառներով :

Հոկտոսկ հոկայտական ջանքերու մարդկու-
թիւնը իր նախապատասխական վայրենութենէն զուրս
քաջնու հոմմոր , այսոր քաններորդ գարու ումժին
վրայ կը գանաւի ան տւելի վայրագ , տւելի գու-
զան քան այն թուականներուն ուր մարդը կը զա-
նողանուէր գիշատիչ կենդանիէ մը իր կերպարան-
քով միայն և տարիկա տմէն երկրամասի , ամէն
աղջի մէջ :

Դպրոցիներ , մարդը քաղաքակրթելու հոյս-

կապ ջանքեր տակարգիւն մնացած են : Գանուեցան
աղջի որսնք գարերէ ի վեր ուսմունքի և գիտու-
թեանց խորերը միարձուած ինքնախարէութիւնը
ունեցած են կարծելով թէ քաղաքակրթութեան
գիշիթը հասու են . բայց տաշդ վերջին սարինե-
րու սացքերու մէջն գիտուեցաւ որ ստոնք զուտ
իթօրիք հաւակնութիւններ էին : Զեզ օրինակ հա-
մաշխարհային պատերազմը , երբ մարդկութիւնը
աեւսու թէ քամներորդ գարու քաղաքակրթու-
թեան ջահակիրները գերազանցեցին իրենց սխա-
գործութիւններով միջնադարեան վայրենինիրը :

* * *

Աստուածաբաններ և քարոզիչներ ըսին մարդ-
կութեան թէ վերը Աստուած մը կոյ որ իրաւունքն
ու արդարութեանը ինքն իսկ է , և երբեք չի նե-
րեր իր պատկերին վրայ սահղձած մարդկութիւնը
չեղի իր գծած ձամբային . միամիտ մարդկութիւ-
նը հուսասաց և զերմեւանգորէն ձնրադրեց և եր-
կրպագեց Աստուածոյ այդ վարդապետութեանց տա-
նեւ և միլիմնուար մոմեր վասեց՝ միլիմնաւար տա-
րիներէ ի վեր , բայց տափկա բաւական չեղաւ կա-
սեցնելու մարդկութիւնը որ խորաշաւ կը վագէր
անբարոյութեան և ապակունութեան ձամբէն :

Ուր էր Աստուած , որուն համար ըսին թէ չի
ներեր ոճրագործութիւնը և ուրիշին իրաւունքը

թալլելու, կողոպտելու ռւմսակութիւնը, և թէ ուշ
թէ կանուխ կը քաշէ անոնց հեղինակները գերա-
գոյն առեւանին առջեւ անոնց արժանի պատիմները
անօրինելու համար:

Ո՞ւր էր այն Աստուածը որուն համար ըստը
էին թէ ինքը ամէն ուր է և թէ ամէն չարտւթիւն
չլիիպիր աչքէն :

Ո՞ւր էր այն Աստուածը, երբոր յայտնի կերպով տեմուեցաւ թէ չարագործները և ոճբողոքործները աւելի քաջակերանք քոն պարաւանք կը դանային իրենց որսորդներուն մէջ :

Վերջապէս ուր էր այն Սոստուածը երբոր թուր-
քերը ասդայէլական ծրագիրը կը գործադրէին եր-
կու միլին Հայ և Յոյն ջարդերով. և ասիկա ա-
մենածիւազին մէթուաներով :

իրեւ խարստած մարդկութեան ներկայացուցիչ և զոհ մը ամենասատր անիբաւութեանց , երբոր կ'զգամ թէ նեւու չեն այն օրերը , որանցմէ միոյն մէջ բազդը պիտի ռւճնամք չուելու այս նեխուտած , ապակիսնուած աշխարհէն , պիտի ներեւ ով Աստուած , որ քեզ պիտի ներկայանամ , և հոս վտրը միթիսնաւոր սարբիներէ իվեր խարստած մարդկութեան համբերութիւնը խզելով քեզմէ հաշիւ պիտի պահանջնիմ , և պիտի հարցնեմ թէ , երբոր դուն բարին , արդարն և իրաւունքն էիր ինչո՞ւ մարդը առեղծեցիր քու պատկերիդ վլաս , որ չա-

բութեան, վաստութեան և խարէւթեան ախտարը եղաւ:

Պիտի հարցնեմ նաև թէ երբոր քու առաք
եալները մեզի հաւասարուցեր էին թէ գում կա-
րազ ես լոպէական հրամանով մը ամէն բան բա-
րեշընել ինչո՞ւ լուս մնացիր երբոր աեսար թէ հա-
վարը քու սաեղծած աշխարհիդ մէջ մարդկութիւ-
նը մէկզմէկ կը բզքաէր միլիանաւոր ասրբներու-
ընթացքին: Պիտի թուման նաև ամ բոլոր սիրա-
գործութիւնները որոնց ականանես եղաւ խեղճ
մարդկութիւնը առ վերջին ասրբներու մէջ:

Եւ վերջապէս պիտի հարցնեմ թէ գու ուսումնական իսպառողութ ինչո՞ւ ջանք մը խակ չըրիր ազատութու համար գոնէ մարդկութեան այն մասը , որնք քեզի հաւասացած , և գու վարդապերութիւններուդ փոյքած ըլլալինաւն համար մորթոսուեցան :

Գիւռար չէ այժմէն գուշակել քու խթանդրաւ-
ացումներդ , որնցմով ասկայն չէ կարելի չըմե-
լացնել այն ահուար յանցապարտութիւնը որ մար-
սիրաս մարգկութիւնը քու ձակոսիդ փոկցւցած է .
և ես իբրեւ զօ՞ն մը երկրիս վրաս տիրապետոց ան-
որդարութեանց գիւմացդ պիսի ցցւեիմ և պառա-
կերեսիդ գուն շատերու միայն Ասուանձ եղաւ . և
այս ասեն մարգկութեան պիսի հոչակեմ քու տ-
հազարագլուրդ անսնկութիւնդ . բարութեան , որ-
գորութեան ափառը Ասուանձութիւնէ :

Աթենք, 13 Սեպտ. 1922

թալլելու, կողոպտելու ունակութիւնը, և թէ ուշ
թէ կանուխ կը քաշէ անսնց հեղինակները գերա-
գոյն առեւննին առջեւ անսնց արժանի պատիմները
անօրինելու համար :

Ո՞ւր էր այն Աստուածը որուն համար ըստը
էին թէ ինքը ամէն ուր է և թէ ամէն չարութիւն
չվրիպիր ոչքէն :

Ո՞ւր էր այն Աստուածը, երբոր յայտնի կեր-
պով տեմուեցաւ թէ չարագործները և ոճրապործ-
ները աւելի քաջալերանք քոն պարաւանք կը
գանային իրենց արարքներաւն մէջ :

Վերջապէս ո՞ւր էր այն Աստուածը երբոր Թուր-
քերը սաղայէլական ծրագիրը կը գործադրէին եր-
կու միլիոն Հայ և Յոյն ջարդերավ, և տափկա ա-
մնածիւալային մէթուններով :

Իբրև խարսւած մարդկութեան ներկայացւ-
ցիչ և զոհ մը ամենասասր անիրաւութեանց, եր-
բոր կ'զգամ թէ հեռու չեն այն օրերը, որսնցմէ
միտյն մէջ բազդը պիտի ունենամ չուելու այս
նեխուած, սպականուած աշխարհէն, պիտի ներես
ով Աստուած, որ քեզ պիտի ներկայանամ, և հոս
վորը միլիոնուոր ասրիներէ իվեր խարսւած մար-
դկութեան համբերութիւնը խզելով քեզմէ հաշիւ
պիտի պահանջիմ, և պիտի հարցնեմ թէ, երբոր
դուն բարին, արդարն և իրաւանքն էիր ինչո՞ւ
մարդը ասեղեցիր քու պատկերիդ վրայ, որ չո-

րութեան, վաստութեան և խարէսւթեան ախզորը
եղաւ :

Պիտի հարցնեմ նաեւ թէ երբոր քու ասուք-
եալներդ մեզի հուսացուցեր էին թէ գուն կո-
րող ևս բոպէական հրամանավ մը ամէն բան բա-
րեցջել՝ ինչո՞ւ լուռ մնացիր երբոր տեսար թէ հոս
վորը քու սաեղծած աշխարհիդ մէջ մարդկութիւ-
նը մէկզմէկ կը բզքաէր միլիոնաւոր ասրիներու-
ընթացքին։ Պիտի թուեմ նաեւ այն բալր սիրո-
գործութիւնները որոնց ականաւու եղաւ խեղճ
մարդկութիւնը աս վերջին ասրիներու մէջ։

Եւ վերջապէս պիտի հարցնեմ թէ գու ամենա-
կարողդ ինչո՞ւ ջանք մը իսկ չըրիր ազատելու հա-
մար զոնէ մարդկութեան այն մասը, որոնք քեզի
հուսացած, և քու վարդապերութիւններուդ փո-
րած ըլլանուն համար մորթուառեցան։

Դժուար չէ այժմէն գուշակել քու ինքնարդա-
րացութիւններդ, որոնցմավ սակայն չէ կարելի չքմե-
րացնել այն ահուար յանցապարաւութիւնը որ մար-
դկութիւն մարդկութիւնը քու ճակախդ փակցւացած է.
և ես իբրև զոհ մը երկրիս վրայ տիրապեսադ ան-
որդարութեանց գիմացդ պիտի ցցււիմ և պառա-
կեանի գուն շատերու միայն Ասուածը եղաւ, և
այն ասեն մարդկութեան պիտի հաջոկեմ քու տ-
հապնադդորդ սնանկութիւնդ, բարութեան, որ-
դարութեան ախզոր Աստուածութիւնէդ։

Ծանօթ .— 1922 Մեկ . 12ին Խզմիրի ահաւոր աղէտէն երկու օր առաջ , ընտանիք Սպանիսկական Հիւ պատաստաբանը ապաստանելէս ետքը Պատ . հիւ պատաստութ Տօն Ֆրանչէսքո Կարչիս , որ պատրաստուող եղենը նախատեսած էր , մեզ առաջնորդեց Ֆրէսինէի Ֆրիմէ վարարը ուր ոտք գնենաս կէս ժոմ վերջը ծայր առաւու , ահագին կրտկին սուընթեր պատաստութեան մէջ գեռ նմանը չարձանագրուած եղենագործութիւնները :

Մեր շոգենաւը յաջորդ օրը պիտի մեկնէր , որով առիթը ունեցանք մեր աչքերովը գիտելու ամբողջ 24 ժամ մեր սիրելի քաղաքին քննիչումը լուսիլցուլ կրտկին և ինչ օր ամենէն ահաւորն էր քարտին վրայ խանուող երկու հարիւր հազարէ տեւի ժողովուրդի մը խողխողումը , և ասիկա բոլոր քաղաքակիրթ մարդկութեան ներկայացուցիչներուն աչքին առկ , որոնք իրենց 36 կառը մարտահաւերով մնացի հետ քով քովի կը գիտէին հանդարարէն , որպէսզի առանցին թէ Թուրքերը ինչպէ՞ս կը վերջացնէին իրենց եղենագործութիւնները :

Մեր շոգենաւը ճամբաց չելած խոշոր թուք մը խառնեցի ծովուն փրփուրներուն որոնք կարծես անժամնակ կերպով կրտագու էին և ձիգ մը ունէին մարտահաւերու պողպատները ծակելու , յարձակելու համար հրամանասարներու երեսն ի վեր , ո-

րենց սինիք կեցուածքը իրաւամբ ընդվզեցուցիչ երեւցած էր :

Յաջորդ օրը կէսօրէ ետք մեր շոգենաւը ճամբայ ելաւ , այս անգամ մեր վերջին ակնարկը Իզմիրի առերակոյախն էր օր կ'ուղղէինք , կրտկը ամբն ինչ հողակոյախն մը վերածած էր :

Ի ահս այդ ահաւոր ահսարանին կորսնցուցի խելքս չիմ գիտեր , անկիւն մը քաշուեցայ և ժոմարդ որոճացի , ակնթարթի մը մէջ ահսայ մարդկութիւնը իր իրական գոյնին մէջ , արդարութեան քաղաքակրթութեան զուա իմօրիներ ըլլալուն համազուեցայ , ահսայ ուրեմն մեր բոլոր յուսագրած բաներուն պարապութիւնը , և նասայ գրեցի վերի յօդուածս սրախ ցասումը արաւացակելու համար , որ սակայն առելի բողոք մըն է , քաղաքակրթութեան պիտակին տակ ամէն օր ամէն վայրկեան արգարութիւնը կտիսազան հանագ մարդկութեան երեսին ներառւած :

ՎԵՐԱ



5653

0001527

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0001527

U.S.

Am